

ժամը երեքը երթալով՝ հրաբուղիսին բաժակին եզերը հասան, բայց ստորին կողմը։ Շատ անդամ հարկ եղած էր իրենց՝ որ ձեռքով բռնէին այս փշրուած ապառածները, որոնց անջրապետներուն մէջ ահաւոր գահավէժներ կ'երեւային։ Այս լեռը բոլոր լաւայով ծածկուած էր և գրեթէ սնկաքարի պէս բոլորովին չեչոտ. լերան ծայրը գաճային նիւթեր ու ծծըմքի բիւրեղմունք գտան, բայց ոչ Դեներիֆայի սարին պէս գեղցիկ. և ընդհանրապէս թէ չօրլ և թէ ուրիշ գտած քարերնին՝ նուազ գեղեցիկ երեցան մեզի քան այն հին հրաբուղիսինը՝ որ դարէ մը 'ի վեր չէր բռնկած, մինչ ասիկայ գեռ 1778ին նիւթեր դուրս ժայթքած է, երբ Քլէրք նաւապետն Աւաշայի ծովագոզը կը կենարը։ Սակայն քանի մը գեղցիկ ոսկեքարի կտորներ բերին. բայց այնպիսի գէշ օդի հանդիպեցան, և այն քան դժուար ճամբով գացին՝ որ մարդ կ'ապշի թէ ինչպէս այն ծանրաշափներու, ջերմաշափներու և ուրիշ գործիքներու ծանրութեան վրայ՝ այն բեռն ալ կրցան աւելցընել. իրենց հորիզոնը հրացանի մը գնտածգութեան հեռաւորութենէն աւելի չէր, բաց 'ի քանի մը վայրկեանէ, յորում Աւաշային ծովագոզը և մեր մեծամեծ նաւերը տեսան, որ այն բարձրութենէն պղտիկ նաւակներու պէս կ'երեւային։ Իրենց ծանրաշափը հրաբուղիսին բաժակին քով 19 բժաշափ, 11 գիծ և $\frac{2}{10}$ իջաւ, մինչ մերինը նոյն ժամանակը նաւերնուս մէջ ուր ժամէ ժամ դիտողութիւններ կ'ընէինք, 27 բժաշափ, 9 գիծ և $\frac{2}{10}$ էր։

Ջերմաշափնին ալ սառոյցէն $2\frac{1}{2}$ աստիճան վար էր, և ծովեղերքէն 42 աստիճան կը տարբերէր. ուստի, ըստ բնախօսից հաշուին՝ որ այս կերպով կը չափեն լեռները, և ջերմաշափին վերաբերեալ սրբազրութիւնները ընելով, մեր ճանապարհորդները զրեթէ 1,500 ձողաշափ (9000 ոտք) ելեր էին. զարմանալի բարձրութիւն, համեմատութեամբ իրենց յաղթած դժուարութեանցը։ Բայց մառախուղը ար-

գեկք ըլլալով իրենց՝ որոշեցին որ երկրորդ օրը նորէն նոյն ընթացքն ընեն՝ եթէ օրը աւելի պարզ ըլլար. դժուարութիւնները իրենց եռանդն ալ աւելի բորբոքեր էին։ Այս քաջասիրտ դիտաւորութեամբ լեռնէն վար իջան ու իրենց վրանները հասան։

Գիշերը հասած ըլլալով, անոնց առաջնորդները իրենց համար աղօթեր էին և ըմպելեաց մէկ մասն ալ խմեր էին, ալ մեռածներու համար հարկաւոր չսեպելով զայն։ Տեղակալը 'ի դարձին իմանալով անոնց այսպիսի աճապարանքը՝ անոնց ամենէն յանցաւորաց գաւազանի հարիւր հարուած տալ տուաւ. մեր իմանալէն առաջ հրամանը կատարուած էր, որով անկարելի եղաւ իրենց համար շնորհք խնդրելը։ Այս ճանապարհորդութեանս հետեեալ դիշերը շատ սոսկալի եղաւ. ձիւնը սաստկացաւ, ու քիչ ժամուան մէջ քանի մը ոսք թանձրութեամբ բարձրացաւ. ալ անկէց վերջը անկարելի եղաւ երազելն անգամ՝ առջի օրուան առաջարկութիւնը 'ի գործ դնելը. և նոյն իրիկունն իսկ թեղրոբաւլոսքայի զիւղաքաղաքը հասան, 8 փարսախ ճանապարհորդութենէ ետքը. բայց 'ի դարձին նուազ յօդնելով՝ երկրին բնական զառ 'ի վայրութեանը համար։

Ա. Բէրուց¹։

Բ.Ա.Ն.Ա.Լ.Ի.Բ.

ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՒՈՒԹԻՅ

(Տես Երես 350)

Գ. Քիմիական ազդեցութիւն։

Ա. Մասաշումն չերմորեան քիմիական ազդեցութեամբ։

317 Ի՞նչ կերպով քիմիական ազդեցութիւնն, ջերմութեան աղբիւր մը կ'ըլլայ։ — Ջերմութիւնը կ'ելլէ քանի մը գոյացութիւններէ, երբոր անոնց մէջ քիմիական բնուրեան փոփոխութիւն մ'ըլլայ։

318 Ի՞նչ կերպով կը փոփոխի գոյութեանց քիմիական բնորդիւնն : — Կամ՝ անոնցմէ հանելով իրենց գլխաւոր տարերներէն մէկը , կամ աւելցընելով առաջուց շունեցածնին : Օրինակի համար . ջուրը բնութեամբ պաղէ , նմանապէս ծծմբային չոր բրուտր . բայց եթէ այս երկու ցուրտ նիւթերը մէկմէկու հետ խառնուին , առաջ կու գայ զգալի տաքութիւն մը :

319 Ի՞նչո՞ւ համար եթէ չմարած կրին վրայ պաղ ջուր թափուի՝ կը տաքնայ : — Որովհետեւ կը բաղադրուի կըրին հետ , և կ'ըլլայ հաստատուն . արդ երրոր մարմին մը կը թողու իր հեղուկ վիճակը՝ հաստատուն դառնալու համար , կ'ելլայ իրմէ այն տաքութիւնը՝ որ զինքը հեղուկ կը պահէր :

320 Ուստի կ'ելլայ այն տաքութիւնը՝ որ կը յայտնուի այս գործողութեանս ժամանակ : — Արդէն երկու գոյութեանց մէջ ալ կար այն տաքութիւնն , բայց անոնց մէջ ծածկուած էր :

Բ. Ծածկեալ չերմուրիւն:

321 Ի՞նչ ըսել է ծածկեալ չերմուրիւն մարմնոց : — Այն տաքութիւնն է զոր ամենազգայուն ջերմաչափն ալ չըզգար , և որ մեր շօշափելեաց ալ չազդեր :

322 Ի՞նչպէս կըրնայ ջերմութիւնը ծածկեալ ըլլալ : — Ամեն հաստատուն մարմին՝ որ հեղական վիճակի անցնի , և ամեն հեղուկ՝ որ կազի վիճակի անցնի , կը ծծէ տաքութիւն մը՝ զոր ջերմաչափն չիշայտներ , անոր համար ծածկեալ կ'ըսուի :

323 Եթէ ջերմաչափն այս բանիս նշան մ'ալ չի տար , ի՞նչպէս կըրնայ իմացուիլ՝ որ այս տաքութիւնը կայ : — Այս բանս կըրնայ իմացուիլ այս կերպով : Ա . — Եթէ առնուս հազար կրամ սառ զրոյ աստիճանի և հազար կրամ ջրոյ եօթանասուն և հինգ աստիճանի բարեխառնութեամբ՝ սառը հալելուն պէս երկու հազար կրամ ջուր կ'ըլլայ զրոյ աստիճանի : Բ . — Կամ հազար կրամ մը շոգեց 100 աստիճանի՝ ջուր գառնալով աստիճան մը տաքութիւն կ'աւելցընէ 643 հազարակրամ ջրոյ . ուրեմն՝ սառը շոգի գառնալէն առաջ 718 աստիճան ծածկեալ ջերմութեան կայ :

324 Սառին և ձեան մէջ ալ տաքութիւն կայ : — Այո , ամեն նիւթ ալ ունի իր տաքութեան յատկութիւնը , սկսեալ սնդիկէն որ կը սառի 40 (հարիւրաչափ) աստիճանի զրոյէն վար , մինչև ՚ի կրակն :

325 Ի՞նչ կերպով կըրնայ զգացուիլ սառին կամ ձեան տաքութիւնը : — Եթէ մէկ լիտր ձեան մէջ դրուի կէս լիտր աղ , և այս

խառնուրդին մէջ ձեռք խոթուի , կը զգայ այնպիսի սաստիկ ցրտութիւն մը , որուն քով ձիւնն իսկ տաք կը թուի :

326 Զեան և աղի խառնուրդ մը՝ յիրավի սառէն աւելի ցուրտ է : — Այո , Կ կամ՞ն աստիճան : Այս բարեխառնութեան նուազիլն կ'ըլլայ՝ ձեան տաքութեան ծծուելովը , ՚ի պատճառս աղին քակտուելուն , որ լուծուելով հաստատուն վիճակէն՝ կը դառնայ ՚ի հեղուկ :

327 Ի՞նչո՞ւ համար շոգին աւելի սաստիկ կիզումն կը պատճառէ քան զեռացեալ ջուրն : — Որովհետեւ առջինն աւելի շատ ծածկեալ ջերմութիւն կը պարունակէ իր մէջը քան թէ եռացեալ ջուրն , և երրոր խտանալու ըլլայ այս տաքութիւնը՝ կ'ազդէ մորթին վրայ :

Գ . — Կիզումն :

Ա . Կրակ և կիզանուար :

328 Ի՞նչ կ'իմացուի կիզումն ըսելով : — Կիզումն է քիմիական բաղադրութիւնն մը , ուսկից առաջ կու գայ տաքութիւն և գրեթէ միշտ լրյս :

329 Ի՞նչ կերպով կիզումն տաքութիւն կը պատճառէ : — Քիմիական ազդեցութեան միջցոցով . ինչպէս չմարած կրին վրայ ջուր թափելով՝ քիմիական ազդեցութիւնը կը քաշէ այս երկու նիւթերէն բաւական քանակութիւն մը ծածկեալ ջերմութեան . այսպէս ալ կիզման (կամ այրման) մէջ ջերմութիւնը կ'ելլէ միշտ քիմիական զուգադրութեամբ :

330 Ի՞նչ յատկութիւնն է քիմիական ազդեցութիւնն՝ կիզման մէջ : — Կիզանուար տաքութիւնն կը զատուին իրարմէ , և օդուն թթուածին կազին հետ կը զուգադրին ,

331 Որո՞նք են կիզանուարից տաքութիւնն՝ որ ներգործական մասն ունին կիզման մէջ : — Ածուխն , ջրածին կազն և թթուածինն :

(Ասոնցմէ զատ հանքային մասեր ալ ունին կիզանուար , որք մոխիր կը դառնան :

332 Որո՞նք են մթնոլորտային տաքութիւնն՝ Մթնոլորտային օդը կը պարունակէ գլխաւորապէս խանուրդ մը $\frac{1}{4}$ ջրածընի և $\frac{3}{4}$ բորակ թթուածընի :

(Օդը ունի նաև պղտի մաս մը ածխային թթուարի և ջրեղէն շոգի , և ալ աւելի քիչ քանակութեամբ՝ ուրիշ կազեր , գործարանաւոր մարմնոց լուծմանէն առաջ եկած :)

Կը շարունակուի :

